

Ա. Քերոսանի

ԺԱՆԵԿԱԶԱՐԴ ԿԱՆԱՑԻ ՀԱՆԴԵՐՁԻ ՀԱՄԱՐ

ՔՐՈՆԻԿ

Առորէն Մամուլեան — Մելգոն Քեպսանեան — Գերապայծառ Գէորգ Թէրզիապաշեանի «Ֆիւզուլի»ն — Պ. Ս. Կուրտիկեան և արևելեան գրականութիւնները — Դուրեան Պատրիարքի յորելեանը :

Մամուլեան և Քեպսապաշեան, որ այս վերջին տարբներուն յայտնուեցան իրք արուեստագիտական մեծ ասպանդներ, ամենէն արտապնդիչ երեսյթներն են որ մեր մատուր կեանքի հորիզոնը լուսավառած ըլլան :

Առորէն Մամուլեան երիտասարդ Հայ մընէ որ հաղուտգէպ արագութեամբ գեղարվեստական աշխարհի բարձրագոյն զիրքերուն հա-

ճիւղին մեծագոյն արուեստագէտներուն շարքը դասուեցաւ, բազգատառթեան դրահերզ խաղացուածքի ու բեմագրութեան արուեստը վախթանկեանի գործակցութեամբ վերանորոգող տիեզերահուսակ Մթանիսլաւարիին հետ և գրուատուալով նոյն արուեստի մէկ ուրիշ հըսկայ վարպետին գերման լաքս Բէյնհարտին կողմէ : Նիւ Եորքի ֆուրլայք էնս Լէմփայը թերթը կը գրէր՝ «Փօրկին հրուտալի անակնկալ մը եղաւ մեղի հոմար : Մեր առջեն կը ներկայանար առամ մը որ այնուկ ներդաշնակուած էր ինչպէս ոչ մէկ խաղի մէջ անսած ենք այն օրէն ի վեր ուր Մթանիսլաւարի մեզի ցոյց տուաւ թօլթօյի «Ֆէոտօր Եօվանովիչ թագաւորքը : Փօրկիի «Քիթմ»ի վարպետ գեկապարութեան, անառելի կատարելութեան և ժողովրդական կեանքի երեսյթներու նուրբ բժրոնման գաղանիքը Առորէն Մամուլեանի մէջ է ...»

Նիւ Եորք Ուլլրդը կը գրէր. «Փօրկիի բեմագրութիւնը ամերիկեան թատրոնի լուսակոյն նուաճումն է : Արուեստը, քմայքը, ազնւութիւնը, որոնցմավ առգորուած էր անոր բեմագրութիւնը Կայլու թատրոնին մէջ, այդ երեկոյթը զարձուցին նոր զգայութիւններով լեցուն, արտակարգօրէն շահեկան և բարձրօրէն, սքանչելիօրէն գեղեցիկ : Իմ թատերական քննազամի աստերկու աարուան ընթացքին անոր բոլոր ներկայացումներուն մէջ, ևս զեւ չեմ հանդիպած ամերիկեան բեմի վրայ արագիսի հնարամիս ու բացավատ թեմագրութեան : . . . «Թատրոնական վայլուն զօրագարքին աշխատանքը Փօրկիին մէջ սկիզբէն մինչեւ վերջը զուրս կը ցատքէ : . . .» :

Թիէրը Արքս Մբնթին կը գրէր. «Կայլու թատրոնի բնարութիւնը յանձնին Փօրկիի բեմիսօր երիտասարդ ուռանայ Առորէն Մամուլեանի, որ աշխատած է Մոսկուայի Գեղարվեստական թատրոնի սրբաւտիօնն մէջ, Կայլուին համար բարերաստիկ զիւտ մըն է և կը խսո-




Առորէն ՄԱՄՈՒԼԵԱՆ

Առորէն՝ իրք բեմագրի՝ յաջող սկզբանաւորութիւն մըրած, Ամերիկա՝ Բովնաթիրի թատրոնին մէջ ուշագրութիւն գրաւած ու մեծ գովեստներու արժանացած, Նիւ Եորքի Կայլու գեղարվեստական թատրոնին մէջ է որ անցեալ տարի սեամութներու կեանքէ առնուած «Փօրկի» խաղին հանձարեկ բեմագրութեամբ այդ

տանայ արգիւնուոր ըլլալ մեր ամբողջ թատրոնին համար : ... Մամուլեան ի բարս եկաւ իր վիրիւոզ նորամոյք : Գեղեցիկ կերպով օպտագործելով սեամորթեարու հոգեսր երգերը, անիկա արտայայտեց անոնց երաժշտական զգայնութիւնը՝ ոչ միայն լսողութեամբ, այլև և խմբաւորումներու այնպիսի ներգաղնակ զառաւորմամբ, որ անոնք տէքօրախօններու մէկ անբաժան մասը կր թուէին և անէին այնպիսի ձկուն, կըսաւոր գեղեցկութիւն, որպիսին շատ հաղուազիւտ է թատրոնի մէջ . Պ. Մամուլեան լիակատար տուամին հասու իր խմբական տեսարաններով : Առաջին արարի երրորդ տեսարանը երեք վերջին տարիներու ընթացքին:

Կոլե և նմանօրինակ ներբուզալից արտայայտութիւնները արտասապելով Փարիզի ոռուսին Վերջին Լուրիք թերթին մէջ, իշխան Վալքօնսքի կը վաստարանէր Ռուբէն Մամուլեանի յաջողութիւնը իրը ոռւսական արտեսորի յաղթանակ մը . . . արգարի, Մոնկուայի գեղ-



Թուշեսթըրի Խատրոնին մէջ ներկայացուած խաղէ մը տեսարան մը թեմադ բութիւնն Ի. ՄԱՄՈՒԼԵԱՆԻ

արաւած բութը ներկայացումներուն ամենէն ելեքտրականացնող տեսարանն է : Սփրինկ-ֆիլտ Խնիմիլ Սրնը կը գրէր . «Ամենասապշեցուցէ, զիւթիչ ու յուզիչ բեմագրութիւնը որ երբէք տեսնուած րլլայ Ամերիկայի մէջ» : Պոսթը Թրամաքրիփը՝ «Այս խաղը ամբողջապէս լիցուն է խմաստավ, հնչիւններով և շարժուածներով . . . գարմանալի ուժեղ խաղ, գեղեցկութեամբ լի, և այնպիսի տարօրինապէս յաման կշուրթեամբ մը բարախորդ, որ կարծես թէ ձեր սրաբին հետ կը բարախէ» :

Իսկ Մաքս Բեյնարտը, որ Ամերիկա գտնուէլով տեսած էր այդ ներկայացումը, կը գրէր նիւ նորք Աւրուլով մէջ՝ «Կայլա թատրոնի Փօրկիի բեմագրութիւնը այն կարգի բեմագրութիւններէն է որ իմ մէջ կը յարւցանեն թատրոնական մէծ զեղին բարազրէլ աղբիւրը մտաւոր ուժին որ կը յայտնուի այդ երիտասարդին մէջ որ արդէն իր Հայ ըլլալը ամենուն կը յայտաբարէ որոշուցէ» :

Անցեալ աշնան ու այս ձմեռ, Մամուլեան երկու նոր խաղի բեմագրութեամբ նոր գափնիներ վաստարկեցաւ; Մին Աննամիթներու կամն-

քէն քաղուած թառերդութիւն չըն էր , կօնիքայ ,
որ ներկայացուեցաւ Նիւ Եսոքի Աստ Հարրիլ
թառրոնին մէջ : Թերթերը նոյնդան մէծ գու-
վեսաններով դնահասած են բեմազրիչը որքան
զիսաւոր զերսկասարուհին որ ամերիկան
րիմի ասազերէն մին է : Երեցած բազմաթիւ
յօպուածներէն լիցներ մէկ քանիկն չառաւած-
ներ : Նիւ եսոք Հերիտար կը զրէր . «Պրասուէ ին
վրայ նոր մթնուրատ մը կը տիրէ , և այդ մթնո-
ւրան սահզծեց Երէկ իրիկուն Ռուրէն Մա-
մուլեան Քօնիքայ խազի ձրաշալի բեմազրու-
թեամբ : Օր . 2 . Մենքներ կը կասարէ անհոմից
զժրազդ աղջկան զերը , և բեմազրիչը Ասմուշ-
եանը անոր փառքին՝ չաւասար չափով՝ ինք որ

Ճիշտ ինչպէս Արեւելքը կ'երեակայեն թաւրոնի
բարոր զիմանկիցները։ Իր ամբազնութեան մէջ
Քօնկայը կը ներկայացնէ Երեւելի բեմագրու-
թիւն, որուն վիճակուած և յաղթանակել ամ-
բազջ Պրոսուելի մէջ . . .»։ Ուըրլու . . . «Քօն-
կայ, ասիկա մոգական բեմագրութիւն մըն է
Խուրէն Մամույեանի, որ ըրբնձի արտերէն
բարձրացնոց աշուելի սուսերներէն, սրբնդի
քնիքաւ մնելեղիներէն և թմրուկի խրոխա ձայ-
ներէն կը սահզծէ իսկական Համանուառ
մը . . .»։ Մօրթինկ Թելենկափ. — «Քօնկայը մէջ
կը սախուէ խոսավանի որ Օրխորդ Մէնկէնի
խաղացուածքը և Խուրէն Մամույեանի բեմա-
գրութիւնը ամէն գովեստէ բարձր են . . .»։



«ՓՈՐԿԻԵՒՆ աՌԱՋՐԱՅԻ մք
ՔԱՅՄԱԳՐՈՒԹԻՒՆ Ա. ՄԱՐԴՈՒՅԱՆԻ

կը տիբանայ: Առաջին տեսարանը կը ներկայացնէ շուկայ, որուն ձախ կողմք կը գտնուի մեհան մը, աջ կողմը փաքքիկ «պապար», իսկ խորքը՝ զանազան առարկաներ և այլ և առզութեամբ քարոզ հնդկունացի ցիզերու տիպեր: Եւ այս բոլորը բնմազբուած է այն նորի ճշգրիթեամբ, զօրութեամբ ու համոզի չշատով զոր ՊՄԱմուլիան արգէնի յայտ բերաւ Փօրիկին մէջ...»: Նիւ նորք Փէյփը Փօր Փիփի կը գրէր. «Քօնկայր այն Հանձարեկ բնմազբութիւններէն մէկն է, որոնց Համար կ'ազդոթին թատրոնի սիրահարները: Ահ, երկու ու կէս ժամ, մողական կապերափ վրայ՝ կը փոխադրէ Հանգիստականները զէպի երեսկայական աշխարհը և ցոյց կւատայ այդ աշխարհը աւելի իրական քան նորի ինքն կեանքը: Առուրէն Մամուլիանի բնմազբութիւնը Հնդկացինաստանի կեանքը կը մերաստանածէ հրաշալի կերպով:

թէրթերէն շատերը նկատել կռւանի թէ
այդ խաղը ինքնին անորդէք է, և թէ ան իբ
գուած մէն յաջողութիւնը կը պարսփ Մամու-
հանի թիմաղբաթեան և Օր. Մէնկէնի գերա-
սանական տաղանդին :

Քօնիկայէն յետոյ, Մամուրեան բհմաղբեր է
կայլու թատրոնին մէջ անդիխացի Հեղինակի մը
մէկ թատերզութիւնը, Թէկեր Եւրոպայի վրայ,
որ ընդհանուրքին կարծիքով, կը գրէ բարեկամ
մը Ամերիկայէն, աւելի ևս խոր ապաւորութիւն
գործած է քան իր նախորդ բհմաղբութիւնները:
Պ. Միլիւքօֆի թիրթին մէջ իշխան Վալքոնսքի
կը գրէ. «Թուսահայ բհմաղբէ Խորեէն Մա-
մուրեանի փառքը կ'աճէ, և այս գարնան տն իր
հրատիրուի Անդիխա: Անոր անաւնը մասնաւո-
րապէս Հոչակուեցաւ Փօրկի թատերախաղի
բհմաղբութեամբ... Անդիլոյ թատրոնական
բացոյն իմփոեզպարիօն՝ Քաքրան սրչած է

Լոնտոնի մէջ ներկայացնել այդ խաղը Մամուլ-
և անի բեմագրութեամբ. նոյն իմփուեզարիօն
մասպէս է Մամուլեանին յանձնել Անդլիական
Քօֆէք թատերգութեան բեմագրութիւնը,
յարոնի գերասանուհի Հելին Նէյի ժամանակցու-
թեամբ... Ամերիկեան մամուլը «Ճողական»
բառով կը բնորոշէ Մամուլեանի բեմագրական
ձիքը: Ան արգէն հրաւիրուած է Հոլիվուտ
(սինէմայի բեմագրութեան համար): Բայց
ամենաուժեղ տպաւրութիւնը գործեց անոր
վերջին բեմագրութիւնը Կալլա թատերո-
նին մէջ «Թեէլ Եւրոպայի վրայ» անդլիական
թատերգութեան համար. այդ խաղին մէջ
միայն այր մարդոց գերեք կան, և ամբողջ
գործողութիւնը կը կատարուի նախարարի մը
դրասենեակին մէջ. չնայելով խաղին բեմական
այսքան պարզ հանգամանքին, քննադատները
կը գանձն որ այդ բեմագրութիւնը Փօրկիինը
գրեթէ գերազանցած է: Խոկապէս այս խաղի
բեմագրութիւնն էր որ մզեց Լոնտոնեան տնօ-
րէնը հրաւիրել Մամուլեանը, ու մեզի կը մնայ
ուրախանուլ որ յանձնին Մամուլեանի ուռսական
արուեստի ողին կը պարզէ «իր թեէրը Եւրո-
պայի վրայ»:


Մեզի համար, մեր ցեղին գեղարուեսաւա-
կան հինաւորց կորպուն է որ, ուռսական զպրո-
ցին մէջ կազմուած, և այժմ անհատական
տականուի մը ինքնամուլ զարգացման մէջ
ծագկուէ, կը պարզէ իր թեէրը թատերական
բեմագրութեան նոր ու նուրբ արուեստին մէջ:
Վերջին պահուն կ'իմանանք որ Մամուլեան,
Ամերիկայի մէջ ունեցած աշխատանքներով
բռնուած, չէ կրցեր զարնան Լոնտոն դալու
հրաւէրն ընդունիլ, բայց իր բեմագրութեամբ.
Փօրկին ներկայացուեր է Լոնտոնի մէջ և ունե-
ցեր է աչապին յաջողութիւն:

* * *

Մէկօն Քէսպատճեան, որուն կը պարախնք
Անահինտի կողքին և տաւջին երեսին դմալլելի
զարգանկարները և որմէ կը հրաւարակենք աչս
թիւին մէջ Գարունը խորհրդանշող համադրա-
կան հմայիչ էջ մը, այսպիսի միջազգային
համբաւի մը չէ տիրացած գեռ, բայց տաղանդը
զոր ան ի յարտ կը բերէ իր ճիւղին մէջ, ինձի
կը թուրի նոյնքան ինքնամից ու բարձր:

Ակն ծնած ու պատանի հաստկին մէջ Պոլիս
և կած այս Հայը եւրոպական միջազգայիք մը,
մէծ դպրոցի մը մէջ չէ որ կազմուած է, եւրո-

պական ո և է լեզու չի գիտեր. ինչ որ ունի
զրեթէ ամբողջապէս իրն է և իր ցեղինը:
Անձնական ցայտուն խառնուածքով մօճ-
տուած, ունենալով իր ուրոյն տեսիլն ու ճա-
շակը, անիկայ ինքնօգնութեամբ, արհելիան ու
արհմատեան վարպետներուն մէջն իր նախա-
սիրածներուն գործերն ուսումնասիրելով, կադ-
մեր է իր նուրբ ու յանդուզն զծագրութեան-




ՄԱՐԿՈՍ ՔԵՊԱՅԱՆ

գործիքը, և սկսեր է նախ, յաջորդ և շարունա-
կող Արեւելքի հոյակապ զարդանկարիչներուն
որոնց մէջ Հայերը զարերէ ի վեր սաւածնակարգ
ու ինքնայտուկ տեղ մը կը բանեն, պատի
թղթերու, կերպաներու, ժանեակներու հա-
մար քմածին զարգական զծագրութիւններ յօ-
րինելով, որ իրեն համար եղեր են թէ զեղ-
արուեստական ստեղծագործութեան առիթ և
թէ՝ ապրուստ ապահովելու միջոց: Փարփի զա-
լին ի վեր ևս, ան Փրանսական առներու հա-
մար նոյնօրինակ զարդանկարչական գործեր
արտադրելով է դիմաւորապէս որ իր կեանքը
կը վասարէի, և այդ կարգի արտագրութեանց
մէջ (որսնցմէ քանի մը նմուշ կը վերաբար-

գրենք մեր տյս թիւով՝ կան դժայլելի էջեր։
Բայց Քեպապճեան իր տաղանդին լիակատար
արտայայտութիւնը տոււաւ այն խորհրդանշա-
կան նկարներու և զծադրութեանց շարքին մէջ
զոր արտազրեց ինչ ինչ զբքեր պատկերագր-
վերու կամ իր խոկ բնաւթեան ու կեանքի տեսի-
լը թարգմանելու համար։ Նշան Պէջիկթաշլեա-
նի Սիդոննա քնարերգական վէտին և թէոդի-
կի վերջին Տարեկիրքին համար իր յօրինած
զծադրութեանց մէջ ան ինքինքը յայտնեց մին
տմէնէն հզօր, խոր ու ինքնազբուշմ արուեստա-
գէտներէն որ մեր մէջ երեցած ըլլան։

րէն հասուր մը։ Քեպապճեան, խորսովէս ու
րնականօրէն արդիական ու խորհրդապաշտ,
էտկանապէս բանասանեցծ խառնուածք, անսպառ
ու աղնուական քմայքով մը հարուստ ստեղծա-
գործ միտք, իր ժամանակին ոգւով առկորուած
բայց է՛ն առաջ իր անձնական տեսիլին ու
ճաշակէն տիրապետուած, զիսէ ատրօրինակին
հրապոյրը առաջ իր զործերուն՝ տառնց արտա-
սոցին ու ագեղին մէջ զլորելու, յանգուգնին
ու նորին մէջ ներգաշնակութիւն և յուզիչ գե-
ղեցկութիւն զնել, ներկայ ձարագրաբուեստա-
կան բարդ ու տենդոս կեանքի երեսյթներուն




Հիւսուացոյ կերպասի համար

Մ. ՔէՊԱՊՃԵԱՆԻ

Մէնք ունէինք արդէն, այսուեղ, Ռաֆայէլ
Շէմանեանը, որ ինքն ալ Ակնեցի, զարդա-
նկարչութեան արուեստի մէջ շնորհալի ու
նուրբ տաղանդ մը ի յայտ կը բերէ տարբիներէ
ի վեր. ան բնդհանրապէս արհեիքան ու մաս-
նաւրապէս հայկական հին զարդարուեստի
աւանդութիւններէն ներշնչուելով, զանոնք վե-
րանդապելով ու անոնցմէ անձնական ստեղծա-
գործութիւններ հանելով է որ արտադրած է
իր փափուկ զործերը որ զբքերու, թերթերու
կողքերը, տարեգիրքերու էջերը կը պնդն ու
որոնցմով նկարագարդուած է ամրող Փրանսե-

իասունել անցեալի կեանքին ու արուեստէն յիշա-
տակներ, ու իր զործերը ունին նոյն ատեն ցնու-
րական, երազային, մտացածին խորհրդաւո-
րութիւն ու մարդկային շեշտ, կեանքի տաք
բարախում, որով և այն զործերէն հն որ, ինչ-
քան ալ քաղաքակրթութեան մէկ որոշ բարձին
հարագաւ ծնունդ ըլլան, սահմանուած էն
մշասպէս կենդանի, թերաղըիչ ու հրազուրիչ
մնալու։ Քիչ զործ զիսեմ այնքան վրզավիչ ու
խոր զեղեցկութեամբ համակուած, այնքան
յլացման մէջ ինքնաստիոլ ու զործազրութեան
մէջ հզօր ու կատարեալ, որքան Սիդոննայի

դժագրութիւններէն ոմանք, Թէսղիկի դոմրա-
նանկարը, Թորհրոց. Հայաստանի ասպագարձին
նուիրուած խորհրդանկարը, Ամի և Արաւետ ու
Վիշտ ահսիլները որ ուարքնոցի վերջին թիւնի
մէջ երեցան և Հրաշտի Գարունի որուն արաւ-
տագումքը կուտանք Անտիարի որո թիւով։ Ոչ
միայն Հայոց, այլ միջադդային, եւրոպական
արուեստագիտական աշխարհին մէջ Քէպտո-
ննան՝ արագիսի գործերով՝ արգէն խոկ առաջ-
նակարդ անզ մը զրաւելու պիտի յաջողի, Երօ-
իր այդ գործերը ծանօթ զատնոն եւրոպական
պեղարտեստակէր Հատարակութեան։ Համոդ-
ուած ևմ որ եթէ լեզուադէտ աշխատակից մը
իրէն օգնէր (քանի որ զժագաղաբար եւրոպա-
կան լեզու մը չի զիտեր), ան հոյսակազօրէն ու
Հարազտաւորէն պիտի յաջողէր պատկերագար-
դէլ կտոկար Փօի, Պոտէրի ու Վիլիէ որ Լիլ



Հիւսուածոյ կերպասի համար

Մ. Քէպուալենէնի

Աստանի որէս հեղինակներ, ու Թրոպէրի Ա. Ան-
տոնի փորձութիւնը։ Բայց արգէն խոկ իր ցարք
արագրած խորհրդանշական գծագրութեանց
Հաւաքածուն, արգօմի մը մէջ Համախմբուած,
Փրահսներէն յառաջարանով մը, Փարիզի գե-
ղարուեստական բարձրագոյն միջավայրերաւն
մէջ սրանչացում յառաջ պիտի բերէր։ Երանի՛
թէ գտնուէր գեղարտիք Հայունու մէկ խոկ յօդուած մէր
մասնին մնանանուր հուն և քերթովական արուեստի
գերազոյն գեղեցկութեանց ամենէն նուրը ըլ-
բոնողներէն, ամենէն չերմեռանդ սիրողներէն
և ամենէն գարագետ մէկնաղներէն մին։ Այլ
բազմահմուտ գրագէտը վախճանեցաւ առանց
իր մէծարժէք գործին պարտադրած լիալիր
գրուտիքք հնշեցնող մէկ խոկ յօդուած մէր
մամուրին մէջ երեալու։ Ես ինքս, մատգիր ըլ-
լալով հանգերձ ընդարձակ յօդուած մը նուիրել
այդ զրքին, անցեալ տարուան զրական շարժ-
մոն մասին ընդհանուր տեսութեան մը մէջ
զոր Ապագայ հասարակից՝ քանի մը տաղավ
միայն կրցած էի յայտնել այդ գործէն կրոծ
խոր տպաւորութիւնս, և այդ քանի մը տաղե-
րուն մէջ ալ զրած էի վերապահումներ՝ արդ
երկասիրութեան շափագանց յայն բանուած
յատակագծին ու շեղումներու մէջ մէրթ չափա-
գանց յամենաբանն նկատմածը։ Այդ վերապա-
հումները, (որոնց վրայ կարելի է նաև աւել-
ցնել ձախ ու նուրը ուժին երթեմն նուոմութեան
կամ աւելորդաբանութեան մէջ մոլորիլը, մո-
քուր ու ճշգրիտ աշխարհաբարին մէրթ քիչ մը
շատ զրարարածի գատնալը, ինչպէս և ինչ ինչ
կարծիքներու և բացարութեանց վիճելիու-

Այս միջոցին Քէպտոգնեան զրագած է


ողարատառելով նկարագարզութիւնը Պ. Թորոս
Ագասիանի Ակնայ Հին-կեանըն-ու Հերեաթնե-
րէն ներշնչուած պատմուածքներու հաւաքա-
ծուի մը։ Ու կը մազթեմ որ օր մը իրմէ նկա-
րագարզուած Քուչակ մը և Խայում մը ունե-
նանք, որովհետեւ կերեակայիմ ինչպիսի խո-
րաթափանց հասկացութեամբ և ինքնախիտ
մէկութեամբ պիտի կորենար նկարչական
արուեստի վերաբազրել Արեւելքի մտքէն ու
սրտէն բղիած այդ երկու անթառամ բուրու-
տաններուն ներքին հրապոյըր:

* * *

Այս յարգանքի արժանի միաբ մը՝ զոր
կորսնցուցինք վերջերո, Գերազայծառ Գէորդ
Թէրզիպաշանն էր, որ անհետացաւ առանց
ըստ արժանույն զնահասուած ըլլալու մէր
ժողովուրդէն։ Ֆիւզուրի մէծ բանստեղծին
նուիրած իր սուուար ուսումնակրութեան ա-
ռաջին հատորին բնթերցմամբ է որ ես ինքս
յայտնութիւնն ունեցայ այդ բարձր իմացակա-
նութեան, որ միջագային դաստիան մտունու-
զուութեան ու մասնաւորապէս արհեիւան գրա-
կանութեանց մէր մէջ ամենէն լուրջ ու ներքին
ծանօթութիւնն ունեցող սակաւաթիւններէն մին
կը ներկայանար հոն և քերթովական արուեստի
գերազոյն գեղեցկութեանց ամենէն նուրը ըլ-
բոնողներէն, ամենէն չերմեռանդ սիրողներէն
և ամենէն գարագետ մէկնաղներէն մին։ Այլ
բազմահմուտ գրագէտը վախճանեցաւ առանց
իր մէծարժէք գործին պարտադրած լիալիր
գրուտիքք հնշեցնող մէկ խոկ յօդուած մէր
մասնին մնանանուր հուն և քերթովական շարժ-
մոն մասին ընդհանուր տեսութեան մը մէջ
զոր Ապագայ հասարակից՝ քանի մը տաղավ
միայն կրցած էի յայտնել այդ գործէն կրոծ
խոր տպաւորութիւնս, և այդ քանի մը տաղե-
րուն մէջ ալ զրած էի վերապահումներ՝ արդ
երկասիրութեան շափագանց յայն բանուած
յատակագծին ու շեղումներու մէջ մէրթ չափա-
գանց յամենաբանն նկատմածը։ Այդ վերապա-
հումները, (որոնց վրայ կարելի է նաև աւել-
ցնել ձախ ու նուրը ուժին երթեմն նուոմութեան
կամ աւելորդաբանութեան մէջ մոլորիլը, մո-
քուր ու ճշգրիտ աշխարհաբարին մէրթ քիչ մը
շատ զրարարածի գատնալը, ինչպէս և ինչ ինչ
կարծիքներու և բացարութեանց վիճելիու-

թիւնը կամ առարօինակութիւնը), անձեռն չեն. բայց ժարդ պարագաւոր է առանք նկատել իր երկրորդական կարեւութիւն ունեցող բիծեր՝ զործին մէջ տրվող, անոր մէջ տիրական հանդիսացող առաջնակարգ յառկութեանց ի տես:

Մենք Հայերու, թէե զարերավ. մշատկան շփման մէջ եղած ենք Պարսիկներու, Արարներու և Թուրքերու հետ, անսնց զարկանութեան շատ քիչ բան գիտենք: Մէր այս տղիսութիւնը կրնայ շափով մը չքիշուանալ միմիայն սա իրավութեամբ՝ որ Պարսիկները, Արարները և



Գլուխ Գևորգ Ավետիքինեան

Թուրքերը մէր զրականութեան մասին ալ առելի քիչ բան գիտեն, — չըսկու համար թէ ոչինչ զիտեն: Յաւայի և նոյն իսկ ամօմիւլի է սակայն խորհի որ ցարդ ուի թարգմանութիւն չունինք մարդկային մատծան մէջ լիչտակարանի մը ինչպէս է ԶԵՆ-Ավետան, ոչ ալ Ճերակատին Բումի համատառածեան խորախոն վաճմ բանառնեղծութեան, ոչ ալ պարսիկ խորհրդապատճեն միւս մէծ քերթողներուն կամ արար Հոյակապ քնարերգակներուն: Անահիտ առաջնական շրջանին մէջ, արհեւիան դրականութեանց զրեթէ բոլորսին անձանօթ ըլլալնուա ողբաշի երեսին վրայ ու չադրութիւն հրաւիրած էի, և արևելյան լիզուներու և ժամելապութեանց

անդեսէ ազգակիցներու կոչ ուզած էի արդ պակասը լրացնելու համար ջանք մ'ընել. արդ կոչս ապարդիւն չեղաւ, Գառնիկ Ֆնոտղիան տուաւ Խայեամի թարգմանութիւն մը՝ զեղեցիկ ուսումնասիրութեամբ մը, Տօքթ. Թիրեաքեան հրատարակեց Շահ Նամիկ քանի մը դրսւագներու հմտալից թարգմանութիւն մը, ու քիչ յասոյ ի լոյս ընծարեց նուև ամրողջական թարգմանութիւնը Սաստիկ Կօլեսամակին, ՄԷսրոպ վրդ. Մաքսուտնան տուաւ թարգմանութիւնները Հափրդէ, Սաստիկ և այլ պարսիկ բանառուղծներէ. ևս ինքս թուրք բանաստեղծութեան վրայ զագախար մը տալու համար Անահիտի բնմիրցողներուն, թուրքերէն չզիտալով՝ Anthologie de l'amour turc Փրանսերէն հաւաքածուէն օգտաւեցայ և հատրնտիր էջեր թարգմանելով հրատարակեցի (և է՞ն ազուոր կոտրներն արդ հաւաքածուին մէջ ֆիզուլիններն էին նորէն): Ի՞նչքան քիչ է սակայն այս բոլորը՝ այդ ուղղութեամբ կոտարուելիք զործին մօմ. և անկից ի վեր, զրեթէ ոչինչ (բաց ի Պ. Միրզայանցի պարսիկ այլ և այլ բանառուղծներէ կոտրներու թարգմանութեանց հատարիկէն զար հրատարակեց թուրքիցի մէջ և Պ. Լեւոն Մեսրոպի Խայեամի Երկրորդ թարգմանութեան մը փառձէն), մինչեւ որ Թէրզիւղուշնեան իր մագիստրական երկասիրութեան տուաչին հասուրը մէջտեղ նետեց:

Այդ հասուրին վրայ մանրամանօրէն չեմ գրեր հաս, որովհետեւ Անահիտի ամրողջ թիւ մը պիտք պիտի բլլար լիցնել եթէ մարդ ուզէր զայն վերլուծէլ, անոր թերապրած խորհրդածութիւնները լիովին բանաձեւ: Աւելորդ ալ է թիրեան, հեղինակն արդէն բանձ է, յատակօրէն, նրբարէն, խզմատորէն, և ամենէն բազմակողմանի ու հմուտ կերպով, ինչ որ պէտք էր բանէ այդ ընկարձակ, հզօր ու խորին մասնակ-բանաստեղծին կեանքին ու նկարագրին ինչպէս և զործին հական զծերուն վրայ: Պէտք է մէր բարսր գեղասկըներն ունենան այդ հասուրն ու կերպան: Մէզի անունով միայն — ու քանի մը վշշանքներով — ծանօթ այդ բանաստեղծը քերթողական մեծ անձնաւորութեան մը Երեւոյթին առկ յայտնուած ու մէկնարանուուոծ պիտի զանեն Հոն: Թէրզիւղուշնեան մանրամասնօրէն վերլուծած է ժամանակը, միջամայրը ուր բանաստեղծն ապբած է, ազգեցութիւնները զոր կրած է, ալլագան զեղերն ու անձնաւորութիւնները որոնց հետ շիմանմէջ եղած է,

և իր խորին ու արգար հիացումը քերթողին համար՝ անոր մեծ յատկութեանց հանդէպ աշխարհն ճշտադաս որբան խանդավառ կերպով արտայարուելով հանդերձ՝ իրեն անաւս ընել չէ առաջ նաև անոր թերութիւնները, տկար մասները, որ ինչ ինչ որիշ մեծ բանասեղծներու քով նու կր տեսնուին և որոնց մասնց բացատրիչ պատճառներն ալ մասնանիչ ըրած է:

Ժամանակակից կենսագրութիւն չէ հասած մեզ զի: Թէրզիստաշան կր պատմէ թէ մեծ պատերազմէն քիչ յետոյ, Պոլիս՝ ժողովի մը մէջ Ռիդա Թէզֆիք Պէյ յայտարարեր է՝ ի գայթակղութիւն ներկայ եղող թուրք մատորականներուն՝ թէ միւզուլի պարսիկ էր անշուշտ, քանի որ թուրք ցեղէն արքան մեծ բանաստեղծ մը չի կանոր ելլել: Բանաստեղծին զործէն իսկ



Ա. Յ. Ե. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա. Ա.

Պատրիարք Կըուսազէմի

Ֆիւզուլիի ո'չ ծննդեան ու մահուան
թուականները որոշ կր զիացուին, ո'չ բաղարին
ուր ծնած է, ո'չ իսկ ինչ ցեղէ ըլլալւ: Այդ մեծ
քնարերզակը, իր առենր քիչ համկցուած ու
զնահասուած և ժահէն հաքն ալ երկար ատեն
զբեթէ մոցուած ըլլալով, իր մասին ո և է

քաղաքած փաստերով, Թէրզիստաշան կը ջանայ հասաւաել թէ ան թուրք էր ցեղով, ոչ Օսմաննեան—իրթողրութեան թուրք, այլ Ազրուէնանի Պէյար թուրք ցեղէն (որ և սուդած է Պէյարի երաժշտական եղանակը), կը յիշէ անոր թուրքը իրէն կարեւրազայն զործերէն մէկուն մէկ

Համառածը ուր ան ինքինքը կ'անուանէ քրքալեզու («Ո՛վ չնորհարացիս Արարի և թուրքի և Պարսկի, դու զԱրարն ըրի ամենապերճախօսն աշխարհի, իսկ Պարսի ձարագարաններն իստայածունչ ըրիր, բու նայուածքդ պակաս մի ըներ յինէն ի թրքալեզուս»), զայն կը համարի ծնած Միջազգեատքի Հիմէ զուտակին մէջ, Պաղտատի մօտիկ (բանասանեզին զործերէն կ'երեայ արգէն որ ան Պաղտատի մէջ իր կրթութիւնը ստացած է և կետնքին մէծ ժամը Հոն անցուցած), անոր ծննդեան թուտականը կը համարի մօտաւորապէս 1495 և մահուանը՝ 1556-1564:

Ֆիւզուլիի ինչ ցեղէ ըլլալու հարցը կը մնայ անլոյժ, հակառակ Թէրզիստաշեանի հնարամիտ բայց ոչ վերջնապէս համոզիչ փաստերուն⁽¹⁾: Իր բերած փաստերու զիխուորներն են թէ ցեղով թուրք մը միայն կրնար՝ ցայն վայր զրեթէ անսաւ մնացած և ինքնատիպ բարձր բանասանեզնութեան մը արտայայտիչ զառնու չկարողացած թուրքերէնը պարսիկ և արար մշակոյթներու օգնութեամբ րդիւ, նրբացնել, ճոխացնել ու մէծ քերթութեան զործեր մը զարձնել, և թէ պարսիկ եթէ ըլլար ցեղով և իր զործը դուռ պարսիկ պարսկական նկարագիր ունենար, Պարսիկները զայն իրենց մէծ բանաստեղծներու չքեզ չարքին մէջ զամած պիտի ըլլալին, ինչ որ երրեք չնն խորհած ընել: Բայց պարսիկ ցեղէ ըլլալը ստացոյց մը չէ որ թուրք ցեղէ եղած ըլլայ ֆիւզուլի: այս բանաստեղծը ինքինքը կ'անուանէ քրքալեզու, ինչ որ թրքացիդ ըսել չէ: մանկութենէն թուրքերէն խօսելու և զրելու սովոր օտարացեց մը կրնայ եղած ըլլալ: իր թուրքերէն «Դիւան»էն յատաձարանին մէջ, խօսքը կուտայ ողիի մը, որ իրեն կ'ըսէ՝ «Թէպէտ Արարներու, Պարսիկներու և թուրքերու մէջ հաղուազիւս կատարեալներ կան, բայց քեզի նման ամէն յիշու զիստով և ուսանաւոր իստականը առաջնորդութեամբ ի արարական միայն կ'օդակէն», բայց թուրքերը, զոր Ֆիւզուլի կ'անուանէ «Հզօրք և պատուականապայնք և ամենասիրելիք», զուրկ, անմաս և անշան կը մնային, ուստի Քերպելայի արքային (Հիւսէյնի) ոգին իրեն կ'աւզուի, ոչ աղաչանքով այս անզամ, ուլ սպանական հրամանով, որ նորօրինակ յօրինուածութեամբ մը թուրքերէն սղբերգութիւն մը երկասիրէ, «յորմէ քուրքները, իրենց ինքուալ ըլլալուն համար՝ օգտուին»: Աւ կ'աւելցնէ՝ «Ես հէքս և արուած, ի լուր այս սպանուելին, սասպութեամբ վերահասու եղայ որ այսպիսի ծառայութիւն մը լոկ երջանկութիւն է: և ասպիկար ու անիմաստ ըլլալիս չվհատելով (ասոնք Արեկեայց մէջ հին ատեն սովորական պարաւորիչ և ծեական ծայրայեզ համեստութեան բանածեւնը են), ձեռնամուխ եղայ զայն յօրինելու, թէպէտ քուրք ինքուալ երկասիրէն դժուարին իմն ըլլայ, այնու զի անքը նախանաւորին նը տկար է և շարադրութիւնը անհարը»:

(1) Ինքն իսկ թէրզիստաշեան վճռական չէ համարիք իր աղացուցման փորձերը, բայի որ կը զրէ, Թէպէտ քէչ մը հակառականորէն, «Աւստի մէնք կրնանք հաստատել անփառան և թէրթէիլ մինչեւ ցառուցութիւն իսկ, թէ Ֆիւզուլի աղջաւ թուրք է»:

սիկ, ո՞չ Արար: Այդ խօսքերէն որուչ կը հասկուի նաև թէ առաջ պարսկերէն և արարերէն լկցուով միտքն արտարայած և իր զրական գործը յօրինած էր, ու աղաչանքի մը վրայ է որ հաճած է ետքէն՝ թուրքերէնով ոլ իր Մուսան խօսեցնել: և արգէն, նոյն յառաջարանին մէջ, Ֆիւզուլի թէհ կը յարարարէ թէ զիջած է այդ աղաչող ողիին կոհացում տալ, բայց վրայ կը բերէ թէ ինքը «մեծամեծ բաներով զրացած ըլլալուն, չէր ուզեր իր թանկապին վայրկեանները այսպիսի անհշան ու մանդ մունիք բաներով կորսիցնել, բայց որովհետեւ՝ Կ'ըսէ՝ համբաւիս համար այս յաւելուածը կարի մնայ անլոյժ, ստիպուեցայ աղայութեանս տանը գրայութեան համար թուրքութիւնը մը համար չամառու գրայութեան մը կամած աղայութեան մը պարսիկ և արար լեզուներով ըլլալուն՝ Արարաց աղնուականք և Պարսից մեծամեծ միայն կ'օդակէն, բայց թուրքերը, զոր Ֆիւզուլի կ'անուանէ «Հզօրք և պատուականապայնք և ամենասիրելիք», զուրկ, անմաս և անշան կը մնային, ուստի Քերպելայի արքային (Հիւսէյնի) ոգին իրեն կ'աւզուի, ոչ աղաչանքով այս անզամ, ուլ սպանական հրամանով, որ նորօրինակ յօրինուածութեամբ մը թուրքերէն սղբերգութիւն մը երկասիրէ, «յորմէ քուրքները, իրենց ինքուալ ըլլալուն համար՝ օգտուին»: Աւ կ'աւելցնէ՝ «Ես հէքս և արուած, ի լուր այս սպանուելին, սասպութեամբ վերահասու եղայ որ այսպիսի ծառայութիւն մը լոկ երջանկութիւն է: և ասպիկար ու անիմաստ ըլլալիս չվհատելով (ասոնք Արեկեայց մէջ հին ատեն սովորական պարաւորիչ և ծեական ծայրայեզ համեստութեան բանածեւնը են), ձեռնամուխ եղայ զայն յօրինելու, թէպէտ քուրք ինքուալ երկասիրէն դժուարին իմն ըլլայ, այնու զի անքը նախանաւորին նը տկար է և շարադրութիւնը անհարը»:

Անը բունելի է որ ցեղով թուրք մը այսպէս խօսի, փոխանակ պարզապէս ըսելու թէ կ'ուզէ իր լեզուով հս, իր լեզուով մանաւանգ՝ իր զիակիցներուն համար զրել և իր ցեղին զիս:

ժողովրդական բանահիւսութեան պարզ ձեին մէջ դանուող լեզուն ու բանաստեղծութիւնը պարօկականին ու արարականին բարձրութեանը հասցնել ջանալ:

Հաւանակագոյնն այն է որ Ֆիւզուլի օսմանեան պետութեան հպատակ ցեղերէն միոյն պատկանած ըլլայ, խրամացած բայս մը թերեւս, մանկութենէն թուրքերէն խօսելու քաջազարժ, շիփ մահմետականութեան յարած, և որ սակայն գիտ որ՝ թէպէտ թթվալեզու՝ բայց թրքացեղ չէ և բայ այնմ ալ կ'արտայարտուի: Թէրզիպաշեան իրը փաստ մը ևս կը յիշէ պարսկերէն «Դիւան»ին ոս Փրազը՝ «Թուրք նադելիներուն մեծամեծ օգուտներ հայթայթեցի՝ թուրքերէն խօսքի գեղեցկութիւններով. և այս ալ ինձի մեծ գժուարութիւն մը չառթեց, որովհետի իմ ընդունին ու առհմային խօսելու սալորութեանս յարմար էր». ասիկա սակայն ոչ միայն չի նշանակեր որ Ֆիւզուլի թուրք էր, այլ ճիշտ հակառակը. Կեսարիոյ Հայերը և Յոյները թուրքերէն կը խսէին՝ թուրքի պէս, բայց թուրք չէին: Թրքախօս օտարացեղ մը ըլլալու էր Ֆիւզուլի: Իսկ թէ Պարսիկները չեն խորհած Ֆիւզուլին իրենցմէ համարիլ, հասկանալի է, քանի որ՝ նախ՝ անոր պարսկերէն բանաստեղծութիւնները գեռ չեն հրատարակելուած, և յետոյ՝ թէ՛ պարսկերէն, թէ՛ արար քերէն և թէ՛ թուրքերէն գրող բանաստեղծ մը՝ պարսկերէն ալ գրած ըլլալուն համար՝ ու միշտիայն այդ պատճառով՝ պարսկացեղ չի կրնար նկատուիլ:

Իսկապէս՝ անիկա «Արևելցի» մըն է, որ իրը քերթող թէ՛ Արար, թէ՛ Պարսիկ և թէ՛ թուրք յանցողած է հանդիսանալ, քանի որ մեծ տագանդով ու հարագատութեամբ զրած է այդ երեք լեզուներով ևս, ինչպէս մեր Սայհաթենովն, մեծ «Կովկասցի» մը հայացեղ, երգած է վրացերէն, թուրքերէն և հայերէն (թէ՛ պէտք է խոսավանել որ Ֆիւզուլի աւելի մեծաթթվէ ու խոհալից բանաստեղծ է քան մեր տականդաւոր աշուղը, և անոր գէմ հանելու համար մենք նարեկացին է որ կրնանք ցոյց տալ, նուազ այլազան ու բայնահաս, նուազ աղատախոհ ու իմաստատէր, նուազ «Հելլէն», բայց աւելի հզօր, աւելի խորազգաց, աւելի ջղուտ, աւելի խիտ ու նուրբ, աւելի անձնագրում և աւելի խորապէս Ասիացի): Իր մտայնութիւնը, ինչպէս կը տեսնենք թէրզիպաշեանի այս առաջին հասորին մէջ իրմէ թարդման-

ուած կտորներէն, տոգորուած է էապէս արար ու պարսիկ իմաստասիրութեամբ, մանաւանդ պարսիկ խորհրդապաշտութիւնը ու հաշակով, ու նաև ներքին ձգտում մը, յարում մը ցոյց կուտայ գէպ ի հելլէն հին մշակոյթի բարձրագոյն ողին, որուն արգէն այնքան կը պարտին՝ իրենց կողմաւորման մէջ՝ մահմետական շրջանի արար և պարսիկ բանաստեղծութիւնը, գիտութիւնը և իմաստասիրութիւնը. «Ուստի այս համոզումը, (յոյն-լատին քաղաքակրթութեամբ օգտուելու մասին արար մտանադէտներու կողմէ ցոյց արուա), ու այս ճաշակը, այս հոգեպարար անունդը, կը զրի թէրզիպաշեան, ծծած էր Ֆիւզուլի պարսկական և արարական մատենագրութեանց ոսկեղէն խողովակին միջոցաւ: Անոնցմէ սորված էր որ Բումը, ըլլայ յունա-հունովմէտէական, ըլլայ խրամական, հոմանիշ է կատարելութեան՝ ո և է արուեստի, ո և է դիտութեան, ո և է դրականութեան. անիկա աղբիւրն է բարւյն, ճշմարտին և դնդեցին: Ֆիւզուլի իր պարսկերէն քասիտէին մէջ ակնարկելով այն անձին որուն ուղղած է դայն, ու երկառով գրած ունի. «Յունաստանի դեմուց հողը երկինք ինքը շաղուեց, քու գոյութիւնդ այն կաւէն գտաւ բարեշէն հաստատութիւն ու շինուած»: Ուստի Ֆիւզուլի, քաջանկերէ այս ճշմարտութեանց, նկրտեցաւ կարելի եղածին չափ նմանիլ անոնց և անոնց նմանած խլամ մեծ բանաստեղծներուն, և եթէ չէ ժողուածութիւն, նոյն իսկ հաւասարիլ: Ես կ'ըսէր ինքնիրեն՝ անհանուն տեհնչանքով. «Ո՞վ Ֆիւզուլի, եթէ կը փափաքիս հանձարի, ճարտարութեան ու ամէն տեսակ կատարելութեան առաւելունի ի քեզ, լքէ՛ այդ Պալտասու երկիրը և զնա՛ զիմէ՛ յերկիրն ի Բում»: Եւ այնքան կը պաշտեր Բումը, որ քերթողական աւինով ու խանդով գմայլած, կ'աղազակէր՝ «Ո՞վ Ֆիւզուլի, իմ սիրսու զոր Պարտասու առաստղանց գերի եղած տեսար, վճռած է այլ ևս շուել երթաւ Բումի երջանիկ ցնծավայրը»:

Ֆիւզուլի ուրեմն՝ անյայտ ցեղով, թթառիսու ոշ-թուրք մըն էր, որ եղեր է երեքեղուեան բանաստեղծ մը: Ան եթէ թուրք չէ ցեղով, թուրք բանաստեղծ է, և հիմնադիրը թուրք բարձր բանաստեղծութեան, ինչպէս Մօրէտայն էր ցեղով, բայց իրը բանաստեղծ ֆրանսական մշակոյթին կը պարսկանի, — թէպէտ անշուշտ ցեղը իր խորհրդաւոր բնազրական-գերը կատարած է Ֆիւզուլիին մէջ, (ինչպէս

կատարեց Մօքասին մէջ՝ զայն գրեթէ անդիւ-
տակցարար մզելով խորհրդապաշտներէն հե-
ռանալու և Փրանսական բանաստեղծութիւնը
դէղ ի հելլէն դաստկան կուռ ու պարզ ոճը,
դէղ ի միջնարկականեան չինջ ու ժուժկալ ճա-
տիկն ուղղելու) :

Արտակարգ հանձնար, բացարիկ անհատու-
կանութիւն, միջազգային լայնածաւալ խաղ-
նուածք, ամբողջ աշխարհի և մարդկութեան
վրայ տարածուող մէծ հոգեկան նայուածք, ան-
կանարկի բարձրագոյն ու քաղցրագոյն ձայնե-
րէն մին է հանդիսացեր, որ կենդանւոյն իս
ամբողջ արժէքով չէ հասկցուեր իր ժամանա-
կակիցներուն և հայրենակիցներուն ստուարա-
գոյն մասէն, — բաց ի մէծ վէղիր իպրահիմ
փաշայէն որ զինք խորապէս գնահատեր է, —
իր անունը Միջազնետքէն զուրս քիչ ծանօթ է
զարձեր, բանաստեղծներ խրախուսող Քանունի
Սիւէյման մէծ ու գրասէր Առութանը քանի մը
ամէս միայն՝ իպրահիմ փաշային յանձնարա-
բութեամբ զայն իր ստալատն ընդուներ, լսեր
ու դնահատեր է, յետոյ նախրնարեր է ուրիշ
բանաստեղծներ և Ֆիւզուլի նորէն իր Պազտան
է զայեր քաշութիւն⁽¹⁾. ան իր կեանքին վերջերը
նոյն իսկ հալածուեր, մէծ նեզութեանց են-
թարկուեր է (հաւանօրէն Շիի դաւանանքին
պատկանելուն, և մշտական հրու չողոքորթի
դեր կատարել չուզելուն, աղատախոհի ու նոյն
իսկ անկրօնի տեղ զբուելուն, ու նաև թերես
ոչթուրք նկատուելուն համար, ու մեռեր է
յետին թշուատութեան մէջ: Իր ժամանակի
թուրքերէնը՝ բանաստեղծական բարձր լեզուի
մը կերպարանափոխելէ և անով բայրը ցեղերու
հիացման արժանի հանդիսանալու կարող գոր-
ծեր արտապելէ յետոյ, այդ քերթողը իրեն
մասամբ միայն մասեցող բանաստեղծներ ու-
նեցեր է թուրքերու մէջ, իսկ իրեն հաւասա-
րող — ինչ որ ըստ Թէրզիպաշեանի թուրք լա-

ւագոյն բանաստեղծներն ու գրադէտները կը
խոստովանին — ոչ ոք: Անոր մահէն յետոյ
երկար ժամանակ այնքան անհոգ գտնուեր են
թուրքերը այդ մէծ բանաստեղծին գործերուն
Հանդէպ, որ իր արարերէն Դիւանի, ապահո-
վագէս՝ իր կարևորագոյն գործերէն մին,
կորուած է, պարսկերէն Դիւանին մէկ ձեռու-
ղիքը, այն ալ պակասաւոր, տասնըհինդ-քաման
տարի առաջ է որ գտնուեր է Ալի Քեմալի
ձեռքով և մինչեւ ցարդ չէ տպագրուած: իսկ
թուրքերէն գրած գործերն ալ 1892-ին է միայն
որ առաջին անգամ ըլլալով տպուեր են Պոլիս՝
խնամեալ ու լիակատար կերպով: Չեմ զիսեր
թէ այսքան ընդարձակ ու մանրակրկիտ ու-
սումնասիրութիւն մը Ֆիւզուլիի մասին՝ ինչ-
պէս է Թէրզիպաշեանի երկասիրութիւնը, նոյն
իսկ թուրքերու կողմէ կա՞յ յօրինուած: Պաշ-
տերազմէն առաջ հաճոյքն ունեցանք տեսնելու
որ Հայ մը եղաւ, Տօքթ. Մարարիս (Մար-
տիրոսեան) որ արարական գրականութեան
մէծագոյն հրաշակերտներէն մին, Հազար ու
մէկ զիշերները, առաջին անգամ ըլլալով լիտ-
կատար կենցանի ֆրանսէրէն թարգմանու-
թեամբ՝ արևմտեան աշխարհին ծանօթացուց,
ու հիմակ ալ հաճոյք մըն է տեսնել որ թրքա-
րարան բանաստեղծութեան մէծագոյն ներ-
կարացուցչին վրայ այսքան հմտալից, համայ-
նապարփակ և խորութափանց ուսումնասիրու-
թիւն մը կարտադրուի մէկու մը կողմէ որ
ինքինքը՝ ըստ նոր թուրքիոյ օրէնքին՝ կը
յորջործէ «Թուրք» (Քրիստոնեայ թուրք), բայց
որ Հայ մըն է ցեղով ու մշակոյթով: Երանի՝
թէ թուրք մըն ալ՝ օր մը՝ զտնուէր որ այսօրի-
նակ ոգուվ, հմտութեամբ ու թափանցաղու-
թեամբ՝ թուրքերէնով թարգմանէր, մեկնէր,
ճանցնէր գործը Հայ բանաստեղծի մը, օրի-
նակ՝ թովմաս թերզեանի, որ իրը զմայլելի
ու վեհուկի ուսուցչէ թէ՝ Հայ և թէ՝ թուրք
բազմաթիւ սերունդներու սիրել սորվեցուցած է
զերցիկ զրականութիւնը և որ Պոլիս քաղաքին
ընտական աննման թովչութեան մէծագոյն քնա-
րեզական արտայտափեներէն մին եղած է:

Թէրզիպաշեան Գերասպայծառի երկասիրու-
թիւնը գեռ չորս հատոր ունի որ անտիպ են և ո-
րոնց վերջին երկուքը կը պարունակեն թարգ-
մաժիպանազմ Ազրիթապիկը ու պարփակուց
գործերուն կարեորագոյն էջերուն: Ուրախու-
թեամբ կ'իմանամ որ երկրարդ հատորը մամու-
լի տակ է: Կը մազելու որ գտնուին մեկնասներ

(1) Էտո է որ չէ մնացեր Պոլիս ու պայտական
քերթողի գիրքի մը մէջ չէ չուզաքը իր կենաքն ամբողչ
հանդիսան ու փայտան կենացազ տիտի ունենար,
բայց ապաստիք ու խրստա քերթողը պիտի չզանար,
որուն զործը՝ իր կենաքն աղքատաւթենէն ու անշրութե-
նէն իսկ՝ առելի խոր ու վիճ է եղած: Թագուուներու
բանաստեղծ մը պիտի ըլլար՝ Պոլիս անդաւորուելով, ինչ
որ մէծ բան չէ, մինչ Պազտամի իր փատակոր աղքատա-
թեան մէջ՝ ան եղած է բանաստեղծութեան թագուունե-
րէն ման, ինչ որ ամէն բան է:

որ յաջորդ երեք հատորներուն ալ երկումը կարելի դարձնեն։ Ու եթէ մեկնասներ չդանուին, ինչո՞ւ Ա. Ղազարու միաբանութիւնը իր այնքան գեղցիկ և պազուատ հրատարակութեանց շարքին վրայ չաւելցնէ տպագրութիւնն այս կարեռը աշխատութեան որ Արեկելքի մատուր հարստութեանց վակ — կամ մերթ ընդ մերթ հաղիւ թերաբացիկ — զոներուն լայն բացում մըն է հայ մաքին առջև։

իսկական մեծ բանաստեղծի մը կենաքն ու
գործը, միջավայրը, ժամանակն այսքան ըն-
դարձակ ու նրբախոյց կերպով պարզող ու լու-
սաբանող աշխատութիւն մը մեր մէջ զեռ չէր
հրեցած՝ նոյն իսկ մէր հին կամ նոր ո և է մէկ
քերթողին վրայ: Այդ գրական յուշարձանը
ահհրաժեշտ է ամ բողջութեամբ մատչելի զար-
ձրնել հայ հասարակութեան:

ՄԵԾ կորուստ է այլպիսի հայ մտքի մը
վաղածամ անհետացումը։ Ան եթէ զես ապրէք,
պիտի պատրասաէր, ինչպէս ինքն իսկ կը դրէ,
թարգմանութիւնը Թիւզուլիի բոլոր գործե-
րուն, և ատկից զատ պիտի կարենար նաև մեզի
տալ ուսումնասիրութիւններ արելելան առ
մեծ մատենագիրներու և բանաստեղծներու մա-
սին։ Ինչ որ Թէքզիպաշեան ըրաւ մասամբ (և
այնքան Հոյակապօքէն), հիմա պիտի սպասե՞ք
որ լրացնէ ուրիշ խորապէս իրացնէ ու վարպետ
հայ միտք մը, Պ. Ստեփան Կուրտիկեան, որուն
մեծ հմտութիւնը արար, պարսիկ և թուրք
լեզուներուն և գրականութեանց (ինչպէս և իր
մայրենի լեզուին) ու իրը ուսուցիչ քանի մը
սերունդներու իր մատուցած երկարամեայ
թանկագին ծանայութիւնները թէ՛ թուրք և
թէ՛ հայ հասարակութենէն զնահատուած են
շատոնց ի վեր և այս օրերս հանգիստաւորապէս
վարձատրուեցան յորելեանական արժանավայել
տօնախմբումով։ Պ. Կուրտիկեան այնքան լաւ
գրապէտ է որքան լաւ ուսուցիչ։ Գրապէտը աւել-
իլ ևս մեծ դեր մը ունի կատարելու քան այն
գոր ուսուցիչը կատարած է յսբելեանական
յանձնաժողովի հրատարակութեան կոչին ընկերա-
ցող կենսագրականին մէջ յիշատակուած են
թուրք, պարսիկ և արար բանաստեղծութեան
հատընտեր է չերու թարգմանութեանց հաւա-
քածուներ որ անտիպ մնացած են ցարդ երանիք
թէ այս յորելեանը մղէր զինքը և գիւրութիւն-
տար իրեն այդ անտիպ գործերը հրատարակե-
րու և արդ ծրագրավ ուրիշներ ալ պատրաստ

յու, սրբինեակ անհաւն է արդ գաշտը և ինչ որ
կատարուած է ցարք՝ աւելի քան անրաւական
է : Ու երանի՛ թէ մեր հին ու նոր բանաստեղ-
ծութեան ալ լաւագոյն էջերէն գէթ մէկ քանին
Պ. Կուրսակիեան թարգմանելով ձանչցնէր Թուր-
քիրուն :

Գրականութիւն, արուեստ, — ահամ՝ մէծ,
անդիմագրելի ու բարեբար միավեհան զծերը՝
բայրը ապկերու միջն։

廿二

Մէկը, մէր մէջ, որ աւելի ևս լայն ու
բազմակողմանի հմտութիւն ունի, քան թէր-
գիպաշեան Գերազայծառը, մէկը որ նոյնքան
խանդավառորդն գեղասէր է և որ նաև ստեղծող
մըն է գրական գեղեցկութեանց, քանի որ մէր
արդի բանաստեղծութեան վեհագոյն էջերէն
մէկ քանին արտադրած է, մէկը որ ինքն իսկ
իր անձով ու կեսնքով բարոյական գեղեցկու-
թիւն մը կը ներկայացնէ, և որ —հաղուադէպ
ու միթարիչ երևոյթ — կենցանուան լիովին
ըմբոնուած ու գնահատուած է իր ժամանակին
ընտրանիէն ու բնապքօրէն զգացուած՝ մէր բո-
վանդակ ժողովուրդէն՝ իրեն մէր պատմու-
թեան ամենէն սիրելի ու յարգելի հայ մարդոց-
մէ մին, Դուրեան Եղիշէ Սրբազնն է, որուն
քահանայութեան յինամեհայ յոթելեանը տօնե-
լով յառաջիկայ աշխան՝ հայ աղքը տօնած պիտի
ըլլայ ինչ որ իր տոհմային նկարագրին ու իմա-
ցականութիւնն ունին լաւագոյն։ Դեռ կանուխ
է այդ մէծ ու հմայիչ անձնաւորութեան վրայ
այս տօնախմբան առթիւ ըսելու — աւելի
ճիշտ՝ կրկնելու — համար ինչ որ արդէն իսկ
ամէն Հայ կը ժառածէ։ Տօնին առելի ժօտիկ՝
հաճոյք պիտի ըլլայ մէնէ ամէն մէկուն արդ
մարտուր հայելիին մէջ տեսնէլ ու ցոյց տալ հայ
հոգւոյն ու հայ մաքին էն աղուոր գծերը։ Հայ
տազանդներու նուիրուած այս Քրոնիկին մէջ՝
չեմ կրնար գէթ երկու բառով չակնարկիլ այս
տարուան վերջերը կատարուելիք այդ հան-
դիսութեան, որ մտաւոր սրաազնիք հըլ-
ճուանքի համազային ճառագայթում մը պիտի
ըլլայ, հայ հոգիներու եղբայրացումը՝ համազ
լրյա գէմքի մը չուրջ որ, աղնիւ սիրա, մեծ
միտք, ահնուն հմտութիւն, իր գոյրութեամբն
իսկ մէր ցեղին ինքն իր վրայ հաւաաքն ամբա-
ցնող երեսոյթ մըն է։ Անոնք որ զարմանք կամ
ցաւ յայտնած են — ինչպէս ես ինքո մէրթ

ժղուած եմ ընել՝ յարգունքի ծայրայեղութենէ թելապրուած զգացումով մը — թէ այլքան ձիրքերէ և ամբարտւած այլքան բազմազան ու խոր հմառւթենէ Դուրեան Սրբազննը հանած ու ազգին տուած չըլլայ այն բոլոր երկերը զոր կարող էր, ըրած են գիտողութիւն մը որ նորէն զավեստ մըն է այդ անձնասորութեան համար, բայց որ ճիշտ ու արդար պիտի չըլլար եթէ աւազանքն մեզագրանքի փոխուէր։ Դուրեան ամէն բանէ առաջ մ'Նծ քարոզի մըն է, մ'հծ ուսուցիչ մը, հմայիչ ու թելապրիչ «վարդապետ» մը, իր շուրջ հոգիներն ազնուացնող, ժաքերը բարձրացնող առաջնորդ մը, ինչպէս եղաւ առենով Սոկրատ մը, որմէ նոյն իսկ ո և է զրուածք չէ հասած մեզի, բայց որոն իմաստուն քարոզչի անհման դէմքը իր աշակերտներուն գործերուն մէջն անչէջ լոյսով մը իր համանչէ ընդէիշու։ Դուրեան Սրբազնէն պիտի մ'նան, առյաւէտ, ոչ միայն ամբողջ մտածումով կազմուած ու խոկման բանաստեղծութեամբ օծուած իր անձին և իրը քարոզիչ և

ուսուցիչ իր կատարած թանկապին զործին ան- չնչելի յիշասակները, այլ և ստանաւոր ու ար- ձակ առաջնակարդ էջեր որ մեր լաւագոյն բանաստեղծներուն, լաւագոյն խորհող-զրա- գէտներուն ու լաւագոյն բանասէրներուն չար- քին մէջ իրեն կուտան իւրայատուկ բարձրադիր ու լաւասար տեղ մը։ Այդ էջերը՝ սակաւաթիւ ըլլալիուն համար իրենց նշանակութենէն և արժէքն ոչինչ կը կորանցնեն։ Փափաքելի կը գտնեմ, և նոյն իսկ անհրաժեշտ, որ յորելա- նական կենդրունական յանձնաժողովը չչառա- նայ այդ տօնին յիշասակը յաւերժացնելու հա- մար Ա. Յակոբեանց վանքին գրենական ու ձեռագրական ձոխ հաւաքածուին արժանի մա- տենագրաբան մը կառուցանելով, այլ և հոգա- ծու ըլլայ Դուրեան Սրբազնի զրական ու բա- նասիրական կարեորազոյն էջերը հաւաքել հմատութեան կենդրունական մընկելի կոթողներէն մին պիտի կազմէ։

ԱՐԵԱԿ ԶՈՂԱՆԵԱՆ

